

**ବୁରୁସ ପ୍ରକଳ୍ପ**  
**EDITORIAL**



## «ԵՍ»ԷՆ ԱՆԴԻՆ...

«Եթէ ցորենի հատիկը հողին մեջ  
չիյնայ ու շմեռնի՝ ինքը մինակ կը  
մնայ. իսկ եթէ մեռնի՝ բազում  
արդինք կու տայ»

(Յովհ. Ժբ, 24-25)

Միայն սեփական եսն ուրանալով, մէկդի դնելով անձնական  
շահն ու օգուտը, ճղճիմ հաշուարկներն ու ակնկալիքները, մարդ  
կրնայ վայելել իր ձեռքբերումները, ըմբոշինել արդար նուա-  
ճումներու գոհունակութեան հաճոյքը, զգալ՝ տալու, նուիրելու,  
գոհուելու քաղցրագոյն ապրումները. մէկ խօսքով՝ երջանիկ ըլ-  
լալու:

«Ինչ որ ցանես՝ այն կը հնձես» ըսած է ժողովուրդը: Պէտք  
է տաս՝ ստանալու համար, պէտք է սփուես՝ ժողվելու համար,  
պէտք է նուիրես՝ ուրախանալու համար, եւ նուիրուես՝ երջան-  
կանալու համար:

Ընտանիք, Հայրենիք եւ Հաւատք: Անվերապահ նուիրումի  
երեք զոհասեղաններ, որոնք կ'ապահովեն մարդկութեան համե-  
րաշն ու երջանիկ գոյատեւումն այս աշխարհէս սկսած մինչեւ  
անդենականը: Որովհետեւ երեքն ալ միայն Սիր կը պահանջեն.  
որպէս սկիզբ, սնունդ եւ վախճան: Իսկ սէրը՝ եսի փիթթումն է,  
բողբոջումը, ծաղկումը եւ նուիրաբերումը:

Սէր ընտանիքի հանդէպ. անձնագոհութիւն եւ ամէնօրեայ  
նուիրում թէ՛ տղամարդու եւ թէ՛ կնոջ կողմէ: Որքան եսը  
նուաղի, այնքան մենքը կ'աճի: որքան եսը մարի, հանգի՝ այնքան  
սէրը կը հրդեհի, կը բորբոքի եւ կ'ուրճանայ յարաճուն անզըս-  
պելի թափով, միշտ աւելի քաղցր, միշտ աւելի հիասքանչ ու  
խոլ ինքնամոռ յորձանքի մէջ պարուելով անձը բովանդակ: Այս  
նուիրումին մէջ է, որ լսելի կ'ըլլայ անբացատրելի երջանկու-  
թեան առիթն ու պատճառ դարձող ճիչը մանուկին, որ չեղելով

ծնողներու էութեան կորիզները կեղրոնախոյս զօրութեամբ՝ զանոնք կը դարձնէ զուգահաւասար արբանեակներ իր գոյութեան:

Բնականաբար, որեւէ ընտանիք օդի մէջ կախուած չէ, այլ ամուր կառչած հողին, թոնիրին եւ նախնիներուն: Հողին՝ որովհետեւ իր ճակտի քրտինքով մարդ արարածը պիտի վաստակի իր հանապազօրեայ հացը: Թոնիրին, որ միեւնոյն հողի վրայ պատրաստուած օջախն է, տան սիրտն ու սրբութիւնը: Նախնիներուն, որ անյիշատակ ժամանակներէ այդ միեւնոյն թոնիրին շուրջ հաւաքուած են, օջախը վառ պահած եւ հողի պարգեւները վայլած:

Ահաւասիկ հայրենիքը, ուր միեւնոյն ազգի անդամները կողք կողքի կանգնած, վարուցան, քաղհան ու հունձք ըրած են, հարսնիք, ծնունդ ու խնջոյք վայլած են, տառապանք, սուգ ու թաղում տեսած են, ի վերջոյ պատերազմ, կոիւ ու հերոսներ տուած են:

Այդ բոլոր սրբազան պահերուն, սրբազան հողի վրայ, միշտ միահամուր ու ամրակուր միասնութիւն ապրած են մէկ հաւատի շուրջ: Պապենական, հայրենի հաւատը՝ որ կեանքն ունէր որպէս կիզակեդրոն՝ պաշտամունքի առարկայ չէր կրնար անշունչ իրեր որդեգրել, այլ կենսապարգեւ ամէն ինչ ահա թէ ինչո՛ւ այնքան հեշտութեամբ համատարած ընդունում գտաւ քրիստոնէութիւնը, կարծես բնական յաջորդականութեամբ եկած ըլլար իրագործելու սպասուած հաւատալիքները, ամրողջացնելու առկայ գիտելիքները: Հայերը՝ միշտ կեանք աղերսեր են, ազատութիւն տենչացեր: Քրիստոսի պարգեւն ուրիշ բան չէր եթէ ոչ յաւիտենական կեանք, անկապուտ ազատութիւն: Այնքան հարազատ, կարծես Հայկն ըլլար...

Եւ այսպէս, ընտանիք, հայրենիք ու հաւատք՝ սէր կը պահանջեն, այսինքն անձնուրաց, անշահախնդիր ու անվերապահ նուիրում: միայն այս պարագային ընտանիքը երջանիկ ոտքի կը կանգնի, ամրակուր հայրենիքը կը ծաղկի եւ անսասան հաւատքը կը ոգեշնչէ:

*Սասուն Պասկեւիչեանի խօսքերով՝*

«Աշխարհ ենք գալիս սիրելու համար, սէր՝ Աստծոյ պարգեւ:»